

զակցի Պատրիարքական փոխանորդութեան պաշտամամբք բազմածանօթ է որոյ արքամաւորութեան համար Գեր. Ներսէս Ս. Արքեպիսկոպոս — Պատրիարքըն եւս վկայած էր, իսկ Սարգսեանց քահանայն՝ իւր քահանայական պաշտաման հետ՝ Պօլսոյ ազգային վարչութեան մի քանի ճիւղերու մէջ վարած կարեւոր պաշտօններէ զատ՝ աշխատասիրածն Վահանական կառավարութեան անուամբ պատուական դասագրով ոչ միայն մեծ ծառայութիւն մատոյց Հայաստանեայց Ազգի եւ Եկեղեցւոյ, այլ եւ իւր անունը փառաւորեց:

ՍՈՒՐՃԱՆԴԱԿԲ ԲԻՒՇԱՆԴԱԿԲ.

## ՄԵՆՉԵՍԹ. ԸՆԴ

ՀԱՅ ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹԵԱՆ Վ. Բ. Ա. Յ.

ԳՈ. ՆԻ Մ. Խ. Խ. Ա. Ք.

(Հ. Տ. Հ. Ա. Վ. Ա. Վ. Ա. Վ.)

Խ. Ա. Խ. Ա. Խ. Ա. Խ. Ա. Խ. Ա. Խ.

Ի վաղուց անտի խառն ամուսնութեանց՝ մեր ազգային և ընտանեկան կենաց վեսակար և կործանման պատճառ լինելը ծանօթ է հասարակութեան, որոյ նկատմամբ քանիցս արդէն Պուք . . . Խմբազիր պատեհութիւն ունեցած ըլլուլով իսուիլ, աստանօր մեր կողմանէ կրկնելն աւելորդ կը համարիմք:

Եւս վեսակար սովորութեան՝ մեր Անձէս թլրի գաղթականութեան մէջ ալ մուտ գտնելն ո՞ւ սակաւ ցաւալի պարագայ մ' է. ինչու որ քսան տարիէն ի վեր այսպիսի փոքրաթիւ հասարակութեան մը մէջ երբ 10 - 12 ի չափ Հայ երիտասարդք Անդիհայի օրիորդաց հետ ամուսնացած են, այս ընթացքը մինչև ո՞ր աստիճան ազգայնութեան քանզումն ու կործանումը յառաջ

բերող առիթ մ' ըլլուլը ընթեցողաց կը թողումք մոածել, և տարակոյս չկայ թէ, ինչպէս ուրիշ ամեն պարագայի՝ նոյնպէս և այս պարագային մէջ ոյլ հայկական սերունդը անդիհական ազգին ընկարծակածաւալ անդադին մէջ խառնուելով պիշտի կորսուի և անհիտ ըլլոյց ինչպէս որ արդէն ալ գօրծն այդ ձանբուն մէջն է.

Մինչդեռ Անձէսթլը զտնուող Յոյն զաղթականութեան մէջ, որոց թիւը մէրինին հետ բաղադասելով կը բնայ ըսուիլ թէ տասնապատիկ աւելի է Հայոցմէ, անոնց մէջ հաղիւ 25 - 30 խառն ամուսնութիւն կը գտնուի, բոյց անոնց և մեր մէջ սա տարբերութիւնն ալ կայ միանգամցն, որ Յոյնք առաւել քան զեղ կրօնի մասին նախանձայցը և զբեթէ մոլեսանդ լինելով, չունին այն մեր ազգին յատուկ եղած տկարութիւնը և չեն թողուր որ խառն ամուսնութենէ ունեցած զաւակներնին բողբական խառնուրդին մէջ կորսուի այլ իրենք մեծ խնամ՝ կտանին զանոնք իրեւ յշյն գաստիարակելու մինչզեռ մեր ազգայիններն այս մասին իրենց տկարութիւնն այն քան յառաջ տարած են, որ խառն ամուսնութենէ ունեցած զաւակներնին բողբական խառնուրդին մէջ կորսուի այլ իրենք մեծ խնամ՝ կտանին զանոնք իրեւ յշյն գաստիարակելու մինչզեռ մեր ազգայիններն այս մասին իրենց տկարութիւնն այն քան յառաջ տարած են, որ իրենք մօրը խնամոցն ու կը թութութեանը ենթարկենքն զատ՝ խիստ շատ անգամ կը պատահի որ իրենք ալ իրենց հայրենի կրօնին ու եկեղեցին թողլով, իրենց կանանցն ազգութեան ու կրօնին կը հիտեին, և այսպէս կրօնափոխութեան ախտէ մը բռնուելով, առաւել ես կորստեան վուանդի մէջ կը մնան:

Մեր այս ըսածին իրը ապացոյց եղան քանի մը գեղգքեր յարում Հայ ամուսնութեան ու մանց անզգիացի կանայքը հովվէագաւան լինելով, քանի մը տարի առաջ իրենք ալ միւնոյն կրօնին մէջ վախճանեցան, ժամանակաւ նախանձանդիր հայեր ըլլալովին հանգերձ, և այժմ աւելորդ է ըսել թէ այդ հայու զաւակներն, որք իրենց մօրը խնամոցը ապան են, չուովմէականութեան մէջ կը մնանին ու կը մեծնան, և մայրենին իրենց այդ հայ զաւակներն մեր հոգեոր Առաջնորդին անզամ ցցց տալէ կը խորչին:

Կիւրցիս Խորէն Վարդապետ քանի մը տարի յառաջ, որ ատեն Անձէսթլի մէջ Հայոց

առաջնորդութեան պաշտօն կը վարեր իրբւ իւրին սրբազն պարտականութիւն կը համարի երթալ անզիւցի օրիորդի մը հետ ամուսնացեալ և վախճանեալ հայու մը զաւակները տեսնել ու միմիթարել, բայց անդիւցի կինը ամեն պէտք եղած միջոցները կը բանեցնէ զաւակներուն երեսը մեր հոգեոր հօրմէն պահելով ցոյց շապաւ, որով և առաջնորդ հայրը ձեռնունայն ետ գաւնալ կը հարիազրի Բայց որ ամենէն աւելի զարմանալին է յիշեալ անդիւցի կինը իւր ծնած հայու զաւակները անդրալեռնական կրթութեան մէջ սնուցաներու և դաստիարակելու համար պէտք եղած նիւթական օգնութիւնն ալ իւր վախճանեալ ամուսնոյն քաղաքակից և կրօնակից եղող հայերէն կընդունի, որոց մեծ մասը թիրես մարդասիրական նպատակւ և կամ անդիւամութեան սպատակ չեն զանար, բայց և արդէն ալ պատրուակ մը կը խնդրեն այդպէս վարուելու, ուստի և հայ առաջնորդներն ալ չուզելով թողուղ որ յետինն չար քառ զանար, բայց և կան ալ ուրիշներ որք չեն յօժարիր մասնակցիլ այդպիսի օտար նպատակ ունեցող ձեռնուուութեան մը :

Նշանակութեան արժանի ուրիշ մէկ կէտն ալ սա և թէ, հայոցմէ անոնք որ անդիւցի օրիորդաց հետ ամուսնանալու զժրազգութիւնը կունենան, պղ ևս իրենք ալ տիսակ մը հրօրականացի աշակերտ դառնալով, կախին համոզիլ ու յորդուրել իրենց ազգակիցներն՝ որ ասոնք ալ անդիւց ցոյց հետ ամուսնանան, Ի՞նչ վտանգաւոր օրինակ և ինչ վեասակար յօրդորանք և այն ալ տկարամտաց համար միացն, վասն զի առողջ միաբ ունեցող հայ մը կրնայ զիւրաւ խնդնին նշմարել թէ ի՞նչ նիւթական և թէ բարցական կորստական վիհ մը եղըն հասած են անոնք՝ որ կոյր զկուրայն անդիւցտոց հետ ամուսնանալու կը միտին, Եւ այս հաւատքն այնքան զօրաւոր է՝ որ Մանչէսթը թէ մեր և թէ ուրիշ օտարազգեաց մէջ ճշմարիտ առած մը եղած է, իրը զուշակութիւն ապագայ չարեաց և աղետից ըսել թէ՝ «այն հայը որ անդիւցի աղջկան մը հետ կամուսնանայ՝ անդատճառ կը սնանկանայ»:

Այս առածին մինչև որ աստիճան ստոյգ և ճըշմարիտ լինելն ալ՝ Մանչէսթը Հայոց վիճակն աւելի մօտէն զիւրցող ու տեղիկութիւն ունեցող ներուն կը թողումք վճռել:

Սակայն ասով լամբ չենք ուզեր՝ թէ տեղ չն հայ առաջնորդներն անտարրիր կամ անհոգ են այդ խառն ամուսնութեանց վեասակար ընթացիցը առաջքն առնելու մասին, նա մանաւանդ թէ երբեմն արդ խնդրոյն նկատմամբ Պօլսոյ Պատրիարքանի տեղակազրելով գործը՝ հրահանդ կամ հաւանութիւն և կամ հրաման խնդրելու զիմած են, բայց կէտ մը կայ որ պէտք չէ ուշադրութենէ վրիպի, Գիտեն որ եթէ սաստիկ ընդունութիւն մ՝ ընեն օտարազգի ինոջ հետ ամուսնապ ուզող Հայոց, ասովնք ալ խնդնայուժար կիլնեն բողոքական եկեղեցիները կերթան պնակուելու և արդէն ալ պատրուակ մը կը խնդրեն այդպէս վարուելու, ուստի և հայ առաջնորդներն ալ չուզելով թողուղ որ յետինն չար քառ զանար ըլլայր երկու չարեաց փարբազոյնն ըլլուրելով, կամայ ակամայ իրենց պարտականութիւնը կատարելու կատապուին:

Ինչպէս որ Մանչէսթը Հայ գաղթականութիւնը պղ և այդ երկիրներէ հասնող ազգայնոցմէ սաղկացիալ է, խառն ամուսնութեան զիմողներն ալ զրիթէ ամեն ալեւայլ քաղաքէ եղողներուն թուոյն վրայ համեմատարար կրաժենուին, ուստի և Պօլսոյ հետ Զմիռոնիա Կեսարիա՝ Արքաստան ելն, երկիրներն ալ պէտք է հաւասարապէս ուրախ կամ ցաւակից լինին իրենց զաւակացն այս համաքայլ ընթացքին, վրայ:

Խառն ամուսնութեան վրայօք արոշափ ինչ խօսք բաւական համարելով<sup>(\*)</sup>, քիչ մ՝ ալ միւս պակասութեանց վրայ խօսինք, որ ասոնք ալ քիչ շատ ծանր աեղ մը կը բռնեն մեր ազգային տկարութեանցը շարքին մէջ :

#### ՆԸՐԱ. 2 ԵՒՈՒԹԻՒՆ.

Զարմանապի արարածներ են կարծես Մանչէսթը Հայերը: Քրիստոնէութեան առաջնա գարերուն մէջ թէպէտ ունեցեր է մեր ազգը Լուսաւորիչներ Մեծն Ներսէսներ և ասոնց նման օրէ:

(\*) Արարատայ յաջորդ ամուսնոց միոյն մէջ այս եւ որից կարեւոր խնդրոց վերայ առանձին մի յօդաւոծ կը պատասկուի:

Նըսգիր Հայրապետների որոցմէ հաստատեալ ու կարդեալ արարողութեանց և ծէսերու կը հետեւինք մինչեւ ցարդ սակայն այն ատենէն մինչեւ այս օրերս ոչ եկեղեցական և ոչ աշխարհական գառակն նորաձեւթիւն մը չէ խառնուած կամ մը տած մեր եկեղեցական արարողութեանց և ծէսերուն մէջը, և եթէ փափախութիւն մ'ալ կայ, այն ալ ամենափոքր և խիստ աննշան բան մը եղած ըլլալու է:

Իսկ Մանչէսթըրի մէջ այժմ անանկ հայեր կը գտնուին, որ առանց եկեղեցական կարգաց ու կանոնաց ամենափոքր հմտութիւն ո՛խ սկզ ունենալու իրենց օտարասիրական եռանդեանն ու փափաքանացը հետեւելով եկեղեցական քաջ օրէնսդէտ և հեղինակութիւն մը կուզին հանգիսանալ: Ումանք կ'աշխատին որ եկեղեցւոյ աստիճանները Ա. Սեղանին վրայէն վերցնեն, ումանք ալ կուզին որ աշտանակով մոմեր չը գտնուին ու չը վառուին սեղանին վրայ պղք կառաջարկին որ վարդապետը կամ քահանան Ա. Պատարագ մատուցած ատեն, իւր այն գարաւոր և նուիրական ըղթանակը չը հագիփ, ո՛չ ալ հողամափ գործածէն ինչու որ անգիսական եկեղեցւոյ պարզութեան հետէն հետի է եղեր:

Երգարեւ . . . Խմբապիր այս տեսակ անմիտ և ծիծաղելի առաջարկութիւն ընտներ կողմէրն այսինքն Պօլսոյ մէջ ալ պակաս չեն, ինչպէս կը լսեմք, բայց ձեր այդ ինքնակով վերանորոգիչ հայերուն ձայներն անբեկի, անկարեւոր, և ձայն բարբառոյ յանապատի մնալէն զառ՝ սա՛ տարբերութիւնը կայ որ Մանչէսթըրի հայ գաղթականութեան մէիւը ձերին ձերինին հետ բաղդատելով, հոս համեմատաբար աւելի շատ կը համարուին իրենց խելքերնուն հաւնող այս եկեղեցական բարեկարգիւններ:

Եւ զեռ այս շափով ալ չեն բառականասար, ալ ուրիշ մէկը կուզէ և կը պնդէ որ եկեղեցական ժամանացութիւնը աւելի ցած ձայնով կարգացուի թէպէտ ինքն իւր արդ առաջարկութիւնը պաշտպանած ատեն՝ ամենէն աւելի բարձրածայն կը պոռայ:

Բարեպաշտօն Հայ տիկին մը արծաթեղէն կանթել մը յիշատակ կընէ եկեղեցւոյ և Պօլսէն

Մանչէսթըր կը դրկէ: Այս կանթեղը հաղիւ թէ քիչ մ'ատեն կախուած կըմնայ եկեղեցւոյն մէջ, որ մ'ալ անմիջապէս վար կ'առնեն զայն, որպէս թէ մեծ բարեկարգութիւն մ'ը բած ըլլալու համար: Քաղմահմաւած օրէնքիւ մ'ալ Ա. Պատարագի ատեն ողջան տալ և առնելու ըստ իւր կարծեաց, աւելորդ բան մը համարելով, ողջոյն առնելու տալը կը դադրիցնէ, և որ քիչ շատ ալ իրեն հետեւողներ կ'ունենայ՝ որպէս թէ Անզիացիք այս տեսակ արարողութեանց վրայ կը խնդան եղեր, մինչդեռ ընդհակառ ակն, և ստոյգն ըսելու համար, անզդիական ազգը ոբան կը յարգէ իւր եկեղեցին, նոյն քան և յարգելի կը բռնէ ուրիշ ազգաց եկեղեցիներուն սովորութիւններն, ինչ որ ալ եղած ըլլան:

Վերջապէս Մանչէսթըրի մը հայերուն միտքը նորաձեւութեան և օտարամոլութեան ախտէն այնքան սաստիկ բռնուած ու պաշարուած է, որ արգանով ալ գոհ չըլլալով, երբ տեղւոյն հայ առաջնորդ վորդապետը կամ քահանայն փոխաւի, ու տեղը նոր մը գալու ըլլայ, առնելով իսկոյն շուրջը առնելով, ամեն ձիգերնին կը թափին որ առաջնորդը իրենց կարծեաց կաղապարին մէջը ձուին, համազելով նախ զինքը որ իր ազգային եկեղեցականի յատուկ զգեստներն հանէ, և եւրոպական ձեռով հագուի որպէս թէ մեր ազգային եկեղեցականաց յատուկ համազիւատը իրենց ամուշ կամ անպատուութիւն բերելու հանգամանիք մ'ունեցած ըլլար, մինչեւ Յունաց եկեղեցականներն թէ Գերմանից և թէ Անզիաց Լուտարայի Մանչէսթըրի և Լիբլըրուի մէջ իրենց ազգային կրօնական հանդերձովը կը շրջին, առանց այս բանն իրենց ամօթ համարեն:

Ի մի բան, Մանչէսթըրի ազգայնոց մէկ մասը կ'ուզէ և կ'աշխատի որ զարդէ ի վեր մը կը ունական ու եկեղեցական արարողութիւններն ու ծէսերը որք մինչեւ ցարդ անհղծ և անփոփոխ մնացած են, անդիտական ձևերու վերածէ:

Ի՞նչ անյատակ գաղափարը ինչքաղաքաց անմտութիւն, ի՞նչ զուր ջանք, և ի՞նչ ապարդիւն վաստակ:

(1) յէտ-է-ու-)

Յըս-գէտ: